

ՄՈՒՐՍԱՏԻ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ

(1915թ. ՅՈՒՆԻ. — ՆՈՅԵՄԲ. 29)

23 ապրիլ .— Երեկոյեան անյոյս կերպով Արծւանիկ մարդ ղրկեցինք : Յաջող ելաւ : Տեղերնիս փոխեցինք : Մեղ ուտելիք բերին : Մտանք Արծւանիկ : Ամենալաւ հանգստութիւն :

24 ապրիլ .— Եկեղեցին մօտ պահւած ենք : Երեկոները կիներ եւ աղջիկներ կը սկսին եկեղեցին մէջ աղաղակել . բոլորը միաբերան կաղաչեն Աստուծոյ աղդին աղատութիւն , խաղաղութիւն : Կը-սեն . «Տէր Աստած , ձեռք չանցնին» : Այս վերաբերումը խիստ աղդած է բոլորիս վրա :

26 ապրիլ , Ս. Տաճար .— Երեկոյեան ճամբայ ելանք դէպի Արեւելք :

30 ապրիլ .— Երեք օր է ցամաք հացով ենք : Ես հիւանդութենէ նոր ելած , կոսպի ուտելով լեզուս վէրք է ելեր : Օդը անձրեւային է : Տեղերնիս ցուրտ է : Աշարակին դիմաց ենք նստած : Ծնկերներուս մէջ զաղափարականը հաղւագիւտ կը ճարւի : Խօսքից առաջ անցնող-ներ շատ քիչ կան : Ասպետութիւնը անպայման ցեղային է : Սերաս-տիոյ ժողովուրդը աւելի թուլամորթ է քան թէ ուրիշ տեղեր :

1 մայիս .— Այսօր երրորդ օրն է սուրհանդակին եւ հաց բերո-ղին ճամբան կը նայինք Զիարաթի արեւմտեան կողմը , Սեւ Քարէն հաղար մեթր դէպի արեւմուտք :

Այսօր մայիս մէկն է մարդկային աղատադրութեան օրը : Մենք լերան գլուխը . անձրեւից եւ ծաղկիներից զատ ուրիշ բան չկայ . . .

2 մայիս .— Մայիսը այսօր գւարթութիւնը ցոյց տւաւ , եւ մեր թիկունքը քիչ մը տաքացաւ : Լրաբերներէն , որոնց պաշտօնն է եւ հաց բերել , չորրորդ օրն է դեռ լուր չկայ : Գիշերները քարի վրա առանց աղի հաց կը թիւնք , ցորեկը կուտենք :

3 մայիս .— 24 ժամը լրացաւ՝ անընդհատ անձրեւ կուղայ : Գո-մերէն չկարողացանք դուրս գալ :

4 մայիս .— Առաւօտեան ժամը 12ին պահապանները վազելով եկան , թէ ձիւտոները պաշարած են : Մշուշը պատած էր թէեւ , բայց աւելի իրենց անտարերութենէն էր : Դուրս ելանք թէ չէ՝ պո-ռացին . «թէսլի՛մ , թէսլիմ» : Կրակով պատասխանեցինք . փախան . . .

5 մայիս.— Լաւ առաջնորդ չունենալնուս գիշերը շատ տանջւեցինք. 5 ժամւայ ճամբան 9 ժամէն եկանք: Քրտնած՝ գետը զարկինք, որը հաղւած, որը չհաղւած: Լուսացաւ, հասանք Արծւանիկի հիւսիսային կողմը ձորակի մը մէջ: Տոպրակների տակ հայի մանրունք կը գտնեմ:

6 մայիս.— Արծւանիկ կնիկ մարդիկ Փալեր կը ձգեն իմ մասիս, թէ ո՞ւր կըլլամ: Ֆալեր ձգողը կըսէ. «Շատ մօտ է, 2 մարդ գիտէ տեղը»: Այն ինչ 12էն աւելի գիտէին:— Ներս մտաւ ծերունի մը: Ես մարդ նստած եմ: Տանաիկինին կըսէ. «Այս ի՞նչ է, աշխարհը կէրի. Աստած, դուն փորձանք աղատիս»: Երիտասարդ մը կըսէ. «Եթէ չաշխատիս, Աստած հէջ բան չի տար»: Ծերը. «Անաստածութիւն մի՛ ըներ»: Երիտասարդը. «Մարկարան լծի ծանրութիւնն է քեղի այդպէս խոսեցնողը»:

8 մայիս.— Ծեր մայրիկին տունը: Բոլորը զաղտնապահ՝ մեծէն մինչեւ փոքրը: Գուրգուրանքը չափէն աւելի է: Տեղիս իգական սեպին անկեղծ վերաբերմունքը: Իրենք իրենց դոչերէն զարդերը կը հանէին որ մեղ տան: Այս զգացումը մեղ համար շատ աւելի խոշոր գրաւական էր, քան թէ դրամը:

9 մայիս.— Տեղերնիս փոխեցինք: Այսօր լուռ էր ամէն ինչ ու խաղաղ: Անձեւը սաստիկ էր: Երեկոյեան ճամբայ ելանք, հասանք Զորակ: Լաւ ընդունելութիւն դտանք հէջ չյուսացած տեղերնիս: Ճամբորդութիւննիս սոսկալի էր, ցեխ. ընկնել. պատմելը դժւար է:

10 մայիս.— Լուսացաւ: Տան տէրը մեզի քաջալերեց, սիրտ տւաւ: Կէսօրին 4 ոստիկաններ եկան դիւզը: Մեղ քաջալերողը ոկսաւ դողդողալ: Հաց առեր ու զնացեր են: Բոլորը հանգստացան:

11 մայիս.— Զորակ: Նորից շատ դժւարութիւններ: Երկու լիրա երկու գիշերւան համար:

12 մայիս.— Մեկնեցանք, հասանք կենին դէմ աւերակ դոմերը:

13 մայիս.— Հասանք Մարտիրոսի մասնիկը: Լաւ օրւան բարեկամներ են. փախուստ կուտան: Երեկոյին ստիպւած դուրս եկանք, բոլորովին անծանօթ լեռ մը: Հեռադիտակով նայեցինք՝ վերեւնիս քար մը կայ, ուխտատեղի է: Համոզւած էինք, թէ այդտեղ մարդ չի գար: Մէկ ալ՝ եզ, կով, տաւար քչեց շունը, բայց մեղ չնկատեց: Անցաւ խաղաղ: Երեկոյեան հացի զրկեցինք. պարապ եկաւ:

15 մայիս.— Երկրորդ օրը նորից հացի զրկեցինք. 25 դահեկանի հաց բերին: Ստիպւած՝ ես ներս մտայ, տեսայ բոլորին: Փոխւած էր, լքում էր առաջ եկած կառավարութեան ճնշումէն: Քաշեցինք քարայր:

16 մայիս.— Լոյսը կը բացւէր: Ընկերներէն մին նկատեց մէկը, որ հեռուէն լրտես կարծեց: Տղերքին զրկեցինք. հասան ու բերին: պարզեց, որ մեղի պէս մէկն էր: Յ գիշեր ծառերու տակն անցուցած է: Կանչեցինք, մեղ մօտ գիշերեց:

17 մայիս.— Օրը անցաւ լուռ ու խաղաղ։ Երեկոյեան մարդ դրկեցինք հացի։ Հացի հետ լուր բերին, թէ գիւղի մէջ մարդ սպանած են, երկու լաւ տղաներ, որոնց դիակները . . . Սուր էր գիւղը։ Երեկոյեան հետացանք։

18 մայիս.— Հասանք Աղբբակի Ակերի վերև։ Լուսը բացւած էր։ Այս ամենը անցաւ անձրեւով։ Երեւի մինչեւ վերջն ալ պիտի շարունակւի։

Կան մարդիկ, որոնք իրենց զէնքով իրենց տունը կաւերեն։ Նոյնը կընէ թիւրք կառավարութիւնը, որ զէնք չունեցողին ալ դրամով զէնք գնել կուտայ, որպէսզի քանդէ բացարձակ կերպով։ Բոնաբարութիւն, սպանութիւն, կեղեքում։ Ամենը լման է . . .

19 մայիս.— Այսօր մնացինք նոյն տեղը։ Ակերի վերեւ։

20 մայիս.— Այսօր եւս նոյն օթելն ենք։ Երեկոյեան երեք ընկեր դրկեցինք հացի, փոխանակ լաւ ուսումնասիրելու մէկէն ի մէկ ներս կը մտնեն, կը պատահին ոստիկանի։ Մնացինք առանց հացի եւ անմիջապէս մեկնեցանք։

21 մայիս.— Քրմավորի դիմաց, մեր հողերին մօտ։ Փորձւած թանը անփորձ մածունէն աղեկ է, կըսեն. շատ ճիշտ է։ Երեք ընկերի անփորձութեան երեսէն մինչեւ հիմա կը սպասենք։

22 մայիս.— Արծւանիկ ենք։ Արծւանիկը աւերակ է։ 20 մարդ սպանւած է։ Տները այրւած են. հազիւ կարողացանք ներս մտնել։ Խեղճ ժողովուրդին համոզեր են, թէ միակ պատճառը ես եմ . . .

23 մայիս.— Նորից Արծւանիկ, ընկերներէն մէկի տանը։ Սակարկութիւն կընէ, թէ ինձի ալ հետերնիդ տարէք, այսօր ձեղի տեղ տամ։ Ա՛խ, այս ժողովուրդը ե՞րբ պիտի զայ դիտակցութեան։

24 մայիս.— Երեկոյեան դուրս ելանք զէպի Սատանային ձորը։ Շատ խորհրդակցելէ վերջը որոշեցինք մնալ նոյն քարայրը, բայց 2 օր առաջ ոստիկանները 8 հատ վախտականներ բռնած էին։ Ուրիշ ճար չկայ. ճանապարհը կտրելու համար հոտ պիտի մնանք։

25 մայիս.— Առաւտեան ժամը 7ին հասանք Մնացականին ձերմակ . . . Այս հողմերը համեմատաբար ուրիշ տեղերու չափ ճընշումներ չկան դեռ։ Առանց դիտնալու մեղ ընդունեց։ Ուրիշ ճար չկար։

26 մայիս.— Քարձորի քարերը տեղաւորեցինք։ Գիւղացիք վախէն չընդունեցին դիւղը։

27 մայիս.— Աղանիկում կարելիէն աւելի յարգանք եւ հանդըստութիւն ենք վայելում։

28 մայիս.— Նոյն տեղը մնում ենք։ Եղիսարէթ 04. Տէտէեան օրիորդ։ Կուռինցի վինդէմ։

29 մայիս.— Հին բարեկամի մը հիւր ենք Քարաձորում։

Հայ դաւաճաններ ալ լիրը կառավարութեան հետ ձեռք ձեռքի տւած կը քանդեն գիւղերը:

30 մայիս.— Քարաձորում քարին մէջ նստած ենք եւ հանդիստ անցուցինք:

31 մայիս.— Խենդին առաջնորդութեամբ հասանք Սուրբ Տաճար: Օդը մաքուր էր, բայց ջուր չկար: Այստեղ մեր դրացիները միմիայն արծիւներն ու մոլեխներն են: Արծիւ շատ կայ, բայց մորեին՝ աւելլ շատ: Սովոր նշան է:

1 յունիս.— Նորից Սուրբը նշան: Այսօր թէ հաց չունինք, թէ ջուր: Կէս ժամէն կրնանք ջուր բերել, ջրաման չունինք: Դիրքերը բաւականին լաւ են: Անկասկած ենք: Հացը եւ ջուրը մեղ սոսկալի կը նեղեն:

2 յունիս.— Այսօր հացերնիս շատցաւ. թէեւ ցամաք է, բայց կուշտ ենք: Հացին 4 զբուշ տւինք: Առաջնորդող մը ունինք: Անծանօթ տեղեր ենք: Տեղը խաղաղ է: Պաշտպանւած ենք:

3 յունիս.— Արծիւների բնակարանում...

Մարդ դրկեցինք հացի: Կը սպասենք ճանապարհին: Գիշերը ժամը 6ին հացը եկաւ. մէկ օխան՝ հարիւր փարայէն: Տւողները աղդամէրներ են: Տեղափոխել ուղեցի, որպէսզի ճանապարհները դիտենք... Ծուլութեան երեսէն: Վերջապէս քայլեցինք:

4 յունիս.— Ս. Տաճար: Անտառի եւ Ակի վերեւ: Զուրը մեղմէ հազիւ 200 քայլի վրա է, չենք կարողանում խմել. հովիւներ եւ արտ վարողներ կան: Երազս տեսայ Աջլիկին, Գէորգին. Գրկեցի համբուրեցի: Ձեռքս հաց կար, տւի իրենց: Մայրը հեռու նստած էր, կաշխատէր: Վեր թուայ. աղւէսը ծակէն ելաւ, չէր փախչէր: Նա ալ իր ձագերէն կը հեռանայ մեր պատճառով: Երեւի չարիք մը եղանք ձագերէն բաժնելու: Բայց մէնք ալ իրեն պէս ապահով ապաստարան կը փնտոէինք:

5 յունիս.— Հացի համար գնացինք քարայր. լաւ ընդունելութիւն ցոյց տւին: Պէտք եղած ապապրանքները ըրենք եւ քաշւեցինք Ս. Տաճար: Հեռաղիտակով դիտեցինք. ահազին կարաւան մը կը շարժւէր:

6 յունիս.— Երեկոյեան բոլորը մէկէն աղմուկ բարձրացուցին: Հրացանները առինք ու վաղեցինք: Եղելութեան անծանօթ էինք. որչափ աշխատեցանք, չկարողացանք լաւ տեղեկութիւն առնել: Խիստ հսկողութեան տակ էր: Առաւօտեան կարաւանը քայլեց: Ամէն մարդ իրեն ծնողքը ճանաչէց:

7 յունիս.— Ս. Տաճարի Արեգի օթելը: Հաց, միս շատ է. ջուր չկայ: Սիրտս արորւած է... Մէր գիւղի երկրորդ կարաւանը հասաւ, թափեց բեռները: Ասոնց վրա առաջինների նման խստութիւն չկար: Ցորեկը 4 ժամ մնալէ վերջը քայլեցին:

8 յունիս.— Սուրբ Տաճարի նոյն դիրքումն ենք : Ժողով ըրինք, որոշեցինք կարգապահառութիւնը խստիւ պահպանել, այս որոշումը չգործադրողները խստիւ պատժել : Որոշեցինք երկու ընկեր դրկել Սեւ Բլուր թէ մեր գիւղէն եւ թէ ընդհանուր տեղեկութիւն բերել :

9 յունիս.— Նոյն Ս. Տաճարումն ենք : Մեր գիւղի դաւաճանութիւն ընողների կարաւանը եկաւ : Այսօր ժամը 12ին երեկոյեան մեկնեցին սուրհանդակները :

10 յունիս.— Ս. Տաճարի քարայրում : Տիուր լուրեր հասան : Կառավարութիւնը Տուզասարի, Խորսանայի, Կովկայի, Կովտունի, Խանձայի ժողովուրդին ունեցածը գրաւելով՝ գիւղերէն հանած կը քչէ : Կըսւի, թէ Մալաթիա կամ Մուսուլ պիտի տանէ : Քաղաքի մուտքը-ելքը արգիլւած է հայերու համար :

11 յունիս.— Բարձրացանք վերեւ : Լուր եկաւ, որ 5 օր առաջ անցնող մեր գիւղացիներէն բոնաբարումներ կատարեւեր է : Կը թալւին, կը մորթւին, կը բռնաբարւին, զէնքի չեն դիմեր : Դիմողներին կատեն, կը մատնեն : Դանակը ոսկորին է հասեր, զեռ յոյս ունին, որ եթէ մէկը մեռնի, միւսը կապրի...

12 յունիս.— Ս. Տաճարի հարաւ, Անուշ Ակերի վերը, ուխտատեղին քով : Յ ընկեր եւս եկան . ժողով ըրինք կարդ մը ինդիրների շուրջ . որոշեցինք սպասել Սեւ Բլուրի սուրհանդակներին : Հաց, միս բերած էին : Ամէն տեղ սուզ ու շիւան է : Ամէն տեղ գրաւումներ, թալան :

13 յունիս.— Ս. Տաճար : Քարի 70 տղան բանտարկեր են : Անշուշտ, պիտի վնասին : Մենք տեղափոխեցինք մեծ քարայրին գլուխը : Ճանապարհները ամայի են : Սուզ է ամէն տեղ :

Ամէն ոք իր ընտանիքը ճանաչեց, միմիայն ես չի ճանաչեցի : Տեսարանը սոսկալի է : Հրացանները ճեռքերնիս կապւած մնացեր ենք : Կարող ենք արձակել, սպանել, ազատել մէկ-երկու օրով, որից վերջը ճար չի կայ, բոլորին պիտի կոտորեն . մենք պիտի սպանենք ասուը, անոնք բոլորին պիտի սպանեն : Թէեւ ինծի համար արժէք չունի քանի մը ժամ ապրելը : Մահը աւելի գերագասելի է, քան այս պէս գերիվարելը : Ընկերներէն ոմանք, որոնք իրենց տղաքը ճանչան, սրտի կոկիծէն սկսան լաց ըլլալ . . .

20 յունիս.— Հիւսիսային նակատին վրա մի հին ամրոցի մէջ նստած ենք : Առաւօտեան ժամը 1ին լսեցինք երկու թնդանօթի ճայ-ներ . չիմացանք թէ ինչ է : Աւելի հաւանական կը նկատինք քաղաքի հայերի վրա գործւած ըլլալ :

21 յունիս.— Մեծ քարայրի վրա : Ո՛չ մէկ լուր եւ ոչ մէկ տեղեկութիւն ունինք անցուղարձէն :

22 յունիս.— Ս. Տաճար : Գետափի ժողովուրդը թուրքութիւն ընդուներ է, կըսւի : Նոյնը՝ Արծւանիկի : Նոյն գիրքերուն մէջ ենք : Գնալով կը նեղանայ տեղերնիս : Տարածայնւել սկսած է՝ Կամիսի ժողովուրդը գնաց :

23 յունիս.— Սուրբ Տաճար: Քաղաքի ժողովուրդը, կառվայի ժողովուրդը այսօր եկաւ: Սուլարի կար հետերնին. լաւ պահապանութեան տակն էր:

24 յունիս.— Սուրբ Տաճար: 150ի չափ սայլ քաղաքացիներէն կուգայ այսօր: Այս սայլերը ամելի թուրքի կը նմանին, քան հայի: Նկատի ունենալով կառավարական շարժումը՝ խուզարկութիւն կը լայ:

25 յունիս.— Առաւոտեան ժամը 9ին հասանք Ոձիկի արեւմտեան կողմը, ձերմակ Բուները: Բոլոր ալ լաւ յոդնեցինք: Օդը ցուրտ: Երկու ընկեր հացի զրկեցինք: Երկու ժամ վերջը մերկ փախան-եկան: Փախստական արաւիները կողոպտեր են. պիտի սպանին եղեր. հազիւ կրցեր են փախչել:

26 յունիս.— Ոձիկի մէջտեղի լեռը: Առաւոտեան ժամը ութին-ինին եկան տղերքը կողոպտողները: Մեր տղերք վարպետութեամբ ձերբակալեցին: Տեսանք տղերքի գօտիները, դաշոյնը եւ այլն վրա-ները: Ղրկեցինք պէտք եղած տեղը...

27 յունիս.— Նոյն դիրքի մէջ ենք: Հացի գնացողներէն մէկը ուրիշ մը հետ եկաւ: Նախկին ընկերը կորսնցուցած էր: Քիւրդերը կուղեն առնել նորեկին քոյլը, երկու աղջկ ալ դրացիներէն: Կը խնդրէ՝ երեք աղջկին ալ հետը վերցնել, որպէսզի ազատին: Մենք պահելու տեղ չունինք, ոչ ալ սնունդ. անոնք ինչպէ՞ս պիտի պահենք:

28 յունիս.— Նոյն դիրքի մօտ, Վարդավառի կիրակին: Նստած տեղերնիս ճիշտ օրին յատուկ է. ամէն տեսակ ծաղիկներ կան, իսկ մեր սրտերէն արիւն կերթայ: Մարդոց սպանած՝ կանանց եւ երե-խայոց գերի կը վարեն: Երկիրը գատարկւեց: Մնացինք ամայի լեռ-ների գլուխը մինակ:

Գիշերը երազ տեսայ. տղաս ձեռքէս բռնած ինծի կը խնդրէր, որ ձիս հեծնեմ հետերնին երթամ: Գէորգը կըսէր. «Հայրիկ, մեզի մինակ մի՞ զրկեր: Զիդ նստեցրու՝ հետերնիս եկուր»: Երազիս սկսեցի լաց լինել եւ վեր թռայ: Ո՞չ, ինչ անտանելի բաներ կան եղեր աշխարհիս երեսը. ամբողջ ազդի մը դէմ լրբարար վարւել՝ երբեք տեսնած չէ: Այսպէս աւերակ դարձնել ամէն տեղ՝ հականալի չէ: Ի՞նչ անուն տալ այս գաղանութիւններին:

29 յունիս.— Նոյն դիրքի մէջ: Հաց քիչ եկաւ: Հաց տւողները — քլորութիւնը — չեն ուզեր մօտենալ: Հաց չունինք, առաջնորդ չու-նինք: Որոշեց գնալ Սուրբ Տաճար: Ճանապարհ ընկանք երեկոյեան ժամը 10ին, դիտելու համար:

30 յունիս.— Սուրբ Տաճար: Առաւոտեան ժամը 9ին հասանք: Զիերի սմբակների տեղերէն յայտնի է, որ խուզարկւեր է լեռը: Զեր-բակալութիւն կայ-չկայ, մեղի յայտնի չէ: Գետափ տեղն է: Քոչերի բացառութեան սոսկալի է. օրական 300 սայլէն աւելի կանցնի: Առանց բացառութեան բոլորս ալ անօթի ենք: Հացի նշան չի կայ:

1 յուլիս.— Գտանք ընկերներին : Խուզաբեկեր՝ ձերբակալութիւն չի կայ : Շրջակայ գիւղերը դատարկւած են, Գետափէն զատ : Այսօր վանք եկան քոչւորները, թուրքեր 300 սայլից . միս եկաւ, կերանք : Հաց չի կայ, ջուր չի կայ : Կը յուսամ, թէ այս ամսուն պատերազմը վերջ կը գտնէ :

2 յուլիս.— Սուրբ Տաճար : Նոյն գիւրքերի մէջ : Գետափէն Յ տղայ խօսք կուտան 200 տղայով գործի սկսիլ . գժբախտաբար, զէնք չունին : Աստւած յաջողութիւն տայ, տեսնենք : 5 պառխանայ քոչ անցաւ : Բոլորը թալանւած են եւ կը թալանւին : Տեսարանները սոսկալի են : Մաղարայի կողքի ձորերը դիակներով լցւած են : Այսչափ լիրը կառավարութիւն : Կէմէրէկից 300 տղաներ տարեր սպաներ են : Չոպան Տէրէսիէն 87 մարդ սպանած են : Նոյն տեղը քաղաքէն եւ գիւղերէն 800 տղայ սպանած են :

3 յուլիս.— Նոյն դիրքերումն ենք : Սուրհանդակ զրկեցինք՝ տեղեկութիւններ եւ բոլոր փախստական ընկերները կանչելու : Թուրքերը միջին դարու բարբարոսութիւնները կը գործադրեն : Քոչւորներէն ամէն տեսակ գոյքեր կը խլեն-կը քաշեն տուն : Մէջի երիտասարդները կը սպանեն սովորինները : Պաշտինեանները թալան կընեն : Լի՛րը ազգ, լի՛րը կառավարութիւն : Պատիւ ձեռք չի տւող կինները կը սպանեն : Եայլիով եկող զավիթներու թալանին մասնակցելուն ականատես եղած ենք : Այս գրածներս մէկ հարիւրելորդն է : Նման բան ոչ պատմութիւնների մէջ եւ ոչ ալ աչքով տեսնւած է, բոլորը կը նսեմացնէ, բոլորը, բոլորը : Տղամարդիկ անխնայ կը սպանւին՝ ձեռքբնին կապւած . . .

5 յուլիս.— Ա. Տաճար : Ութը տարեկանէն վեր տղամարդիկ կը սպանւին : Աղջիկ, հարս՝ բոլորը բոնաբարւած են : Դարթինայի յետեւից հարսի մը սպատիւը ձեռք չի տալուն զարկած-ձգած էին ճանապարհին, որ 24 ժամ մնացած էր անպաշտպան : Այսպէս հազարներ կան : Մեր զրկած սուրհանդակներից նորից լուր չկայ :

Ժանդարմանները քաղաքի քոչւորներէն զատած 10էն 15 տարեկան 30 տղայի թեւերը կապած՝ կը սպանեն կը նետեն . մէկ-երկուսին քարով գլուխները կը ջախջախնեն : Այս բոլորը կըլլայ քոչւոր կնիկ-ներու ներկայութեամբ :

6 յուլիս.— Սուրբ Տաճար : Նոյն գիւրքերի մէջ : Գետափեցիք իրենց որոշումը չի յարգեցին :

7 յուլիս.— Ա. Տաճար : Գետափէն զրկւած սուրհանդակուհին առանց աեղ հասնելու յետ գարձաւ : 40 տարեկան մէկ զերմանացի կուզայ Գետափ գիշերը . որ կողմը երթալլ յայտնի չէ :

8 յուլիս.— Ա. Տաճար : Լըաբերները լուր բերին, որ իրը թէ հաշտութիւն եղած է : Մեղ համար անչափ հաւատալի չի թւիր : Թուրքերը քիչ մը սքլածի պէս են :

9 յուլիս.— Սուրհանդակուհինները գնացին Սեւ Բլուրէն տեղեկութիւն բերելու : Թուրքերը ըսած են, որ իրը թէ զերմանական զօրք

Եկած ըլլալ : Երեկոյեան Տելիք Թաշի պողազի քոչերը յետ բերին Մաղարա : Լսածնուս համաձայն յետ պիտի դառնան :

10 յուլիս .— Ս . Տանար : Առաւոտ ժամը 11ին նորից քոչերը առաջ տարին : Զի հասկացանք, թէ ի՞նչ դարձաւածք էր : Կը սպասենք սուրհանդակուհիներին գալուն քիչ մը ճշգրիտ տեղեկութիւններ առնելու համար :

11 յուլիս .— Ս . Տանար : Յունիս 18ին քոչերնիս եկող տարօրինակ մարդը եկաւ քովերնիս այսօր . խարեբայ ըլլալը յայտնւեցաւ : Ընկերները կուղեն մաքրել . իմ ձեռքս առաջ չի երթար, թէեւ դիտեմ, որ վերջը վնաս պիտի բերէ մեղի :

Մաղարայի քոչին հետ եղած անչափահաս եւ ազատ մարդիկ 50 հոգի զատած եւ սպանած են Տելիք Թաշի մօտի Ղումրա ըսւած տեղը : Ս . Տաճարէն նայեցինք դիտակով . 300 սայլէն աւելի է, Տելիք Ղայայի տակի գիւղերէն են, բոլորը թալանւած :

Մեր գիւղացի դաւաճան Արութիւն Մոռուզեանը Դաւիթ Զիմանեանին կը մատնէ՝ զէնք ունի ըսելով : Շատ կը նեղացնեն : Մախու զէնք կառնէ, կուտայ : Մատնիչը կըսէ . «Այդ չէ . լաւ զէնք ունի» : Նա ալ չի տար : Մեծելով կը սպանեն : Այսօրւան սուրհանդակին լուրն է :

12 յուլիս .— Սեւ Բլուրի մարմինը կորած է . նամակնուս պատասխան չի կայ : Եկողները գերմանացի զապիթներ են եղեր, ու գնացած են : Դարրոցի աշակերտները թլփատեր են : Դատարկած հայ գիւղերը թուրք մուհածիրներ լցած են :

13 յուլիս .— Սեւ Բլուրի ընկերների զրկած սուրհանդակները չի կան : Անշուշտ, սպանւած են : Անհրաժեշտ է մարդ զրկել :

Երեկոյեան ժամը մէկին զրկեցինք Սեւ Բլուր երկու սուրհանդակ :

Պատմութեան մէջ եղակի տեղ կը բոնէ Խանում Շահինեանը : Երբ կը անսնէ, որ ջրի գնացած ընկերները պաշարւած են, ատրճանակը ձեռքը կը յարձակի քովը եղած ընկերների հետ : Պաշարւող ընկերները կը խալսին, իրենք կը պաշարւին : Երկու ժամ կուէն վերջը, կը զարնւի հինգ տեղէն եւ կընկնի անչնչացած : Պատիւ ու յարզանք քեզ, հերոսուհի : Եթէ ամէն մէկ հայ այր եւ կին քեզ նման լինէին, իժի ձագերը այսչափ չէին անբարտաւանանար, եւ ազատած կը լինէինք :

14 յուլիս .— Ս . Տանար : Սակաձորէն եւ Թաթաձորէն եկան վեց մարդ : Առաւոտեան ժամը 7ին, բերդեցի փախստականին մէկին խօսելով, Պիծային եւ ուրիշի մը կախած են :

15 յուլիս .— Առաւոտեան ժամը 12ին հրացանների ձայն կուդար : Հեռաղիտակով դիտեցինք — «չինչ յայտնի չէ : Սպասողական դրութեան մէջ ենք :

16 յուլիս .— Ս . Տանար : Պէլուրեանը^(*) կը նորիէ 100 լիրա, որից ստացայ 26 լիրա : Սեւ Բլուրի ընկերներից եկան Արութը եւ ու-

բիշ ընկեր մը : Երէկի կուռղները մեր ընկերներն են եղեր : Պիծայի կախելը կը հաստատեն :

17 յուլիս .— Ս . Տանար : Մեր սուրհանդակները չեկան : Զորս գիշեր եղաւ գնալնին :

Այսօրւան Մաղարա եկած քոչը որտեղացի ըլլալը չի դիտենք, բայց անշուշտ հայ են : Թալանը, առեւանգումը կը շարունակւին : Մպանութիւնները վերսկսան : Մարդոց կոտել, ներքինի շինել սովորական բաներ դարձած են : Հային կեանք, պատիւ, ապրանք չի մնացեր : Մալաթիային եկած թուրքերը պատմած են, թէ բոլոր ժողովուրդը մերկացուցած են : Սովէ : Աղջիկ, հարս, մանր տղայ թուրքերը, աշխրէթները կը քաշեն կը տանեն : Նոյնպէս պղտիկները : Անչ'ծք, բիշւր անէծք անոր որ թուրքի վրէժը չի լուծեր եօթը պորտէն անդին : Միջին գարերու բարբարոսութիւնը կը նսեմանայ : Կտակ կընեմ ողջ մնացողներուն . թո՛ղ թուրքին չի խնայեն՝ ծեր թէ երիտասարդ : Անշուշտ, կարդացողները պիտի քննադատեն ինձ որպէս ոճրագործութիւն սիրող : Եթէ իմ աչքովս տեսածները եւ ընկերներիս տեսածները լնթերցողը տեսած ըլլայ, կարելի է մեռելներուն ալ կտակէ, որ վրէժինդիր ըլլան :

Մաղարայի առջեւ, 25 հատ քաղաքացի պատանիներ թեւերը կապած մէկ-մէկ կը սպանեն : Երբ կը տեսնեն, որ դեռ սպանւած չեն, քարերը ձեռքելնուն մէջ առած՝ քուֆթա ծեծելու պէս գլուխինին ջախջախած են : Այս անզթութեան սիրտ չի դիմանար : Այսպիսի գաղանութիւն միայն թուրքին յատուկ է : Ճանապարհին վրա գտնւած թուրք գիւղացին խակ քաղաքացու թալանով հաղուած է եւ հովանոցը ձեռքը կը պատէ : Նոյնը՝ քիւրդ եւ թիւրք հովիւները : Հեռաղիտակով կը նայինք . ամէն օր քիւրդ կիները, չէրքէղները թալանի կուգան եւ բեռներ կը տանեն : Պատւի մասին խօսք անդամ չըլլար . մաքուր կին, աղջիկ թողուցած չեն : Քաղաքին մէջ թիփովիդ (պահեստ) չինած են Քարտալեան , Սէրչի խանը, Թելերի տակի խանը, Մաղարան, Տէլիք թաշ եւ այլն : Այս բոլորը պաշտօնական կերպով կը կատարէի : Անպաշտօնը պակաս չէ : Զէ լսւած թուրքի բերնէն, որ ըստի, թէ այսչափը անդութ գաղանութիւն է : Քաղաքացի թէ գիւղացի մերկացած են, սովի մատնւած :

18 յուլիս .— Սուրհանդակները չեկան : Հինգ գիշեր եղաւ : Քիշ մը կասկածի աեղի կուտայ, որ վտանդ կայ :

19 յուլիս .— Սեւ Բլուր զրկած սուրհանդակներս եկան, մէկ ընկեր բերելով : Զորս ընկեր սպանւած են : Ամսուս իննին սպանւած հերոսուհի Խանում Շահինեանը 16 տարեկան էր . 5 գնդակ զիպած է, Քարվային վերեւի Քեմէր ըսւած տեղը, ջրին վերեւը :

20 յուլիս .— Արեան Բերդ : Գիշերը պատահեցինք ձիաւորների . թեթեւ հրացանաձգութենէն վերջ անցանք եւ հասանք Սագամձորի հիւսիս-արեւելեան կողմը, ամբութիւնները . կը սպասենք գիշերւան պատահածին հետեւանքին :

21 յուլիս.— Գիշերւայ ժամը 4ին Սագաձորի խրճիթը հասանք։ 65 տարեկան Մարիամին մէկ տղան սպանւած է։ մէկ տղան զինւոր է։ Երկուաը քովն են։ Մեծ տղայի տղան, Արիստակչս, 8 տարեկան, զիւղի հանած օրը կը փախի լեռը կելնէ, մերկացած, մէկ շապիկով։ Այս փոքրիկ փախստականին երեսը ժպիս չէր գար։ Կը պատմէ ժողովուրդին քաշած շարչարանքը։ Ընկերները բոլորը ա՛խ կը քաշեն, կառանձնանան, կուլան։ Ես ինձ զսպել չի կարողացայ. առանց զգացնելու ընկերներին լացի, իմ կամքս անկախ։ Մարիամին այնքան ծեծած էին, որ ականջը չէր լսեր։

22 յուլիս.— Սագաձորի հիւսիսային կողմը, Տուլաք լեռը բարձրացանք։ Տեսայ Սագաձորի աղայ մը, որ զինւորութիւն ալ ըրածէր, զինւած էր պարսատիքով։ Կային զինւած անկանոն հրացաններով, անպէտք այտրձանակներով։

23 յուլիս.— Սագաձորի հիւսիսը, Տուլաք լեռը։ 48 փախստականներ կան՝ մանուկ, ծեր, ճահիլ։ Բոլորը բոլորից զրկւած։ Ո՞չ մէկ բան չէր մնացած։ Մտածում են ու ա՛խ քաշում։ Եթէ լուրջ մտածես, իւնթանալը ոչինչ է։ Երէկ պատիւը պահած էր, այսօր անպատւած։ Երէկ հարուստ էր, այսօր հացի կարօտ։ Երէկ չէն էր, այսօր աւերակ։ Երէկ ողջ էր, այսօր մեռած։

24 յուլիս.— Նոյն դիրքերաւն մէջ։ 65 տարեկան Մարիամի 8 տարեկան Տաքէսը եկաւ քովերնիս։ Նոյն գրութեան մէջ է. ժպիս չի կայ երեսը։ Գիշերը շատ քալելուն մրսեր ու քիչ մը հիւսնդցած է։

Ծով ցաւերի մէջ ենք։ Երբ ազգ մը գիտակցութիւնից զուրկ է, բնական է՝ ամէն չարիքի ենթակայ պիտի լինի։ Մեր ժողովուրդը զինքը ձեռքէն վար դրաւ, ամէն չարիքի ենթարկւած է…

25 յուլիս (վայրը անընթեռնելի) վրան։ Առաւօտ ժամը 10ին տեսանք որ պաշարած են։ Զիւտոր սստիկաններ կը պոռային. «անձնատուր եղէք»։ Մենք սպանեցինք իրենցմէ հինգ հատ սստիկան, 4 հատ ձի, եւ 2 հատ վիրաւոր։ Տղերքը աշխուժով կը կռւին. մէջները վնաս չկայ։

26 յուլիս.— Սագաձորի խրճիքները։ Ժամը 3 է. ոեւէ ձայն չի կայ։ Մեր սուրհանդակները բռնւած են։ Գետափէն լուր այսօր եւս չտուինք։

27 յուլիս.— Ս. Տաճար։ Առաւօտ չի լուսացած հասանք Սուրբ Տաճար, առաջւան խրճիթները։ Մարաւ էինք մինչեւ երեկոյ ջրաման չունենալնուս համար։ Հացերնիս ալ չի կար. քաշքշեցինք։ Կուի մէջ սպանւածները 7 են, վիրաւոր՝ 2։

28 յուլիս.— 45ի չափ սայլ ու արապայով ձորը լիցւած է։ Գիշերով պաշարած են Ս. Տաճարը 300 հոգով. առաւօտեան ժամը 9ին խուզարկելէ վերջը՝ վերադարձան, կառքերը լցած գնացին։ Մենք շատ մօտ ենք. չի տեսած գնացին։ Աստած պահածը կը պահէ։ Այս ալ անցաւ։

29 յուլիս.— Ա. Տանար: Տեղերնիս վորխեցինք: Կիրճը: Զուր
ալ չունինք. Հաց ալ չունինք: Չորս կողմերնիս հակողութեան տակ
է: Երեկոյեան մարդ զրկեցինք հացի. պարապ եկան: Խօսքերնուն
նայիս նէ՝ երեք ոստիկաններ լրտեսելու ելած են պատահած են
իրենց:

30 յուլիս.— Լոյսը բացւեց: Հաց չունինք երկու օր է: Աստւած
կարծես համբերութիւն կուտայ. ջուրի ալ պակասը այնչափ չենք
զգար: Ոչ մէկ տեղից եւ ոչ մէկ յոյս կայ: Բայց Աստւած պիտի հաս-
ցնէ, անշուշտ, եւ մենք պիտի շարունակենք մեր սուրբ գործը:

31 յուլիս.— Ա. Տանար: Առաւոտ ժամը 9էն սկսեալ գիրքերն
ենք. կը սպասենք թշնամիի յարձակման. 7 թնդանօթներով մեզմէ
մէկ ժամ հեռու նստած է: Մեզ մատնած են: Մատնիներու տւած-
տեղեկութեան վրա լիբր կառավարութիւնը խիստ կը խուզարկէ եւ
մեր դէմ զօրք ու թնդանօթներ հանած է:

ԱՌ, խեղճ աղջու, ինծի կը հայհոյես ու կը նախատես, որ իմ
պատճառով է անբարտաւան թուրքը քեզ կը սպանէ: Խեղճ ժողո-
վուրդ, եկո՛ւր յետեւէս, զէնք վերցուր, զէնք, որ փրկւես. ուրիշ
փրկութիւն չի կայ: Զէնքը կարիք մըն է, անյետաձգելի կարիք մըն
է: Հա՛յ ժողովուրդ, դուն ինձ կը հալածես քեզ սպանողին հետ
միացած, անգիտօրէն կը մատնես, կատես, բայց սիսալած ես.
եկո՛ւր յետեւէս: Ա՛յս է փրկութեան ճամբան: Գիտեմ՝ վաղը պիտի
զղջաս իմ դէմ զործած չարիքիդ համար, բայց ուշ պիտի լինի...

(Վերջը յաջորդ անգամ)

